

րեւութիւն անհաւասարութիւնները նարնջի կեղեւին խորագորգութեան հետ կը բաղդատեն . բայց այս բաղդատութիւնը շատ անհետեւ է , ինչ պէս վերի համեմատութենէն կ'երևուի որովհետեւ մեր գունարը եթէ նարնջի մեծութեամբ երեւակայեմք , անոր վերայ երբէք չը սիտի տեսնուին ո՛չ բարձրութեանց , ո՛չ խորութեանց , ո՛չ ճնշման և ո՛չ ուռեցքի հետք մի :

Երկրաբաշխական բազմութիւ շափեր երկրի ձեւոյն մասին ուրիշ անհաւասարութիւններ յայանեցին , որք են նորա ձեւաձեւ միջորէականաց իրարու հետ ունեցած անհաւասարութիւնները , և իւրաքանչիւր բեւեռին անհաւասար տափարկութիւ : Գալով հատարակածնի , մինչև հիմա չըջանակաձև կ'ենթագրէին , բայց ձուածեւ մ' է : Իւր մեծ առանցքը 12.756, 5 հազարամեդր է . իսկ փոքր առանցքը 12.753, 5 որոց տարբերութիւնն է 3 հազարամեդր . հետևաբար երկիրը անկանոն ձուածեւ մ' է երեք անհաւասար առանցքներով :

Երկրի կազմութեան , գետնի արտաքին կերպարանաց , ջրոյ և ծովերու հոսանաց , մթնոլորտի ընդհանուր երեւութից , երկրի արտաքին կեղեւի և ներքին կուտի երկրախօսական կազմութեան հետազոտութիւնը մարդկային ընկերականութեան ամենամեծ օգուտներ կ'ընձեռէ : Յիշեմք միայն այն կարծիքը , որ այսօր ընդհանրապէս ընդունուած է , եւ այս՝ մեր մոլորակի նախնական վիճակի հեղուկ ըլլալու կարծիքն է , որ իւր ստուգութիւնը այս հետազոտութեամբ կը հաստատուի : Եւ արդարեւ մեքենական օրէնքները կը ցուցնեն , որ մի հեղուկ զանդուած , երբ հողովական շարժման կ'ենթակայի , կը ստանայ գնտակերպի մը ձեւը :

(Շարունակելի :)

Նոր աստղ Կարսայ համաստեղութեան :

Անցեալ տարւոյ Նոյեմբեր 12 ին իրիկունը ժամը 2 ին միջոցները Աթենքի դիտարանին տեսուչ Պ. Սմիթ Կարսայ համաստեղութեան մէջ նոր աստղ մի տեսաւ , որ աստղագիտական ոչ մի ցուցակի մէջ կար : Այս աստղը , որ երրորդ կարգի աստղն մը պէս կը փայլէր , աստղագիտաց նախկին դիտողութենէն վրիպող աստղ մի չէր , այլ եթէ կարելի է ըսել , նոր աստղ մի էր , որ երկնականամարին իբրեւ նոր զարդ կաւելնար . անոր համար « Եթէ կարելի է ըսել » յաւելցուցինք , որովհետեւ կրնայ ըլլալ , որ իւր լոյսը շատ տարիներէ 'ի վեր սկսած էր : Արեգական , կամ աստեղաց լոյսը մէկ երկվայրկենի մէջ 75.000 մղն տեղ կրնթանայ , և որովհետեւ աստղերը երկրէս շատ հեռու են , ուստի իրենց լոյսը մեզ հասնելու համար շատ տարիներ կուզեն : Թերեւս Կարսայի նոր աստղն ալ այնչափ հեռի է երկրէն , որ մեզ տեսանելի ըլլալէ տասը , երեսուն և աւելի տարիներ առաջ սկսած է երկնային լուսաւոր մարմնոց մէջ մտնել :

Երկնականամարին վերայ նոր աստղի մը երեւումը նոր բան չէ . աստղագիտութեան պատմութիւնը այսպիսի շատ երեւոյթներ կը յիշէ , առանց հաշուի առնելոյ անոնք , որք վրիպած են աստղագիտաց ուշադրութենէն , որովհետեւ առաջ այնչափ յառաջադիմած չէր այս գիտութիւնը և աստղագէտք չունէին այն միջոցները , որով և դիւրութիւնը զոր այժմ ունին 1572 ին , ըստ հին տումարի Հսկտեմբեր 29 ին , այն է Ս . Բարդողիմէսի կոտորածին գիշերը , Կասիոպէի համաստեղութիւ մէջ փայլուն աստղ մի երեւեցաւ , որ մի քա-

նի օրուան մէջ երկնից բոլոր աստղերը նոսրանցուց իւր պայծառ փայլունութեամբ ժամանակի աստղագուշակները ըսին ասոր մասին թէ՛ այն աստղն էր որ մոգերուն առաջնորդեց ՚ի Բեթլէհէմ. և թէ նորա վերերեւումը յայտ նութիւն մի էր աշխարհի կատարածին եւ վերջին դատաստանի ժամանման. ամբողջ մէկուկէս տարի երկնականութիւն վերայ փայլելէն յետոյ շնչաւ, և իսպառ աներեւոյթ եղաւ, բայց աշխարհ չըվերջացաւ. Հետեւեալ դարուն մէջ, 1604ի հոկտեմբերին, Օձակալ համաստեղութեան մէջ նոր աստղ մի երեւեցաւ, ոչ նուազ պայծառքան զառաջինն. գրեթէ փայլուն էր Արուսեակին չափ, որ բոլոր մուրրակները կը գերազանցէ, հետզհետէ իւր լոյսը նուաղեցաւ և 1606ի Մարտ ամսոյն մէջ աներեւոյթ եղաւ:

Երկար ժամանակ երկնականամարին վերայ փայլող աստղերու այս աներեւութանալը շատ կը սրտամուրի: Ուրու—Պէգ անուամբ մի Թաթար իշխան, որ իւր ժամանակի աստղագէտներէն էր, կ'ըսէ, որ թիւ դարու սկիզբը Պողոմէոսի ցուցակներուն մէջ նշանակուած շատ աստղեր չէին տեսնուէր: Քասսինի և Հերշել, որք ժամանակաւ մեզ աւելի մօտ են, շատ աստեղաց աներեւութանալը կը նշանակեն: Այս երեւոյթներուն մէջ տարօրինակութիւն չկայ, ինչպէս որ չկայ երկաթեայ հրացեալ գնտի մը սպաղելուն, կամ իւղի պակասութենէն ճրագի մը բոյոյն շնչոնելուն մէջ: Բայց եղած են երբեմն աստղահմաներ, որք առանց աշխարհի կազմութեան վերայ ճշմարիտ գաղափար ունենալու, աւելի իրենց երեւակայութեամբ այսպիսի երեւոյթներուն մէջ ամենասուկալի դուշակութեանց առատ նիւթ գտած են, և ժողովուրդը միշտ դիւ-

րահաւան գտնուելով՝ անմիջապէս հաւատացած է այսպիսի ցնորքներուն: Պօռէն կ'ըսէ, որ 1524ին Քերմանայի Սթոֆլէ աստղահմային գուշակութեմբայ «Բոլոր Քաղզիական գաւառները մի զարմանալի երկիւղով և տիեզերական ջրհեղեղի մը կասկածով պաշարուեցան. բայց մեր հայերը չտեսան այսպիսի մի բան ոչ պատմութեանց և ոչ հեղինակի մը մէջ: Քրտնուեցան շատ դիւրահաւաններ, որք ազատուելու համար տապաններ շինեցին, թէ և իրենց քարոզուեցաւ Աստուծոյ ուխտը և երդումը մարդիկները ջրհեղեղաւ չըջնելու մասին»:

Փանօք գիտութեան, որ այժմ ժողովրդեան դիւրահաւանութիւնը եթէ ոչ բոլորովին ջնջած, գոնէ նուազեցուցած է. այժմ աստղահմայական բանդագուշանաց դիւրաւ հաւատացողներ քիչ կը գտնուին, որովհետեւ գիտութեան հուրը ժողովրդեան մեծ մասին մտքի նախապաշարումները սրբեց և մաքրեց, և եթէ գտնուին ևս, անշուշտ եմք, որ ժամանակը պիտի լցուցանէ գիտութեան թողած այս պակասը՝ ՚ի սպառ ջնջելով ամենայն նախապաշարումն, որ տգիտութեան ծնունդ է:

